

# ԻՆՔՆԱԳՈՅ ԱՂՔԱՏԸ

Հեղ.

ԱԼԵԽՈՐԻ

Օրըն է մըռալլ, երկինքն ամպամած,  
Կարծես խարուսիկ ժըպտում է յոյսը  
Մեռեալ բընութեան. և ով անկասկած  
Կը լուսայ ևեթ տանել գըրաւը:

Երջանիկ կեանքի լուսով շողշողուն—  
Նա է որ գէթ լուսոյ նշխարք հեռաւոր  
Եւ կամ բեկորներ լուսոյ վառվուն  
Հեշտալից կեանքին ունի տարփաւոր:

Եւ կամ որ հողմոց ալէկոծ ծոցին  
Փետուրի նըման սահիք եթերով,  
Կամ խըռովայոյզ ծովի երեսին  
Նաւակի նըման փախչում է փութնիվ:

Եւ կամ գիշատիչ ահարկու արծուից  
Զերդ սոխակ դիմէ գըտնել ապաւէն,  
Կամ ազատութիւն մութ գերող բանտից  
Բանտարկեալի պէս կուզէ վրէժ ու քէն:

Թէ լի, ապահով կեանքիցը զբկւած՝  
Որին խորթ է կեանքն առատ ու զեղուն,  
Որին լի բարեք չէ իսկ վիճակւած  
Կարօտութեան մէջ հեծէ օրն ի բնուն:

Այն, խաբուսիկ ժըպտում է լոյսը  
 Այդ հեք, ինքնագոհ խեղճի երեսին.  
 Որի մէջ մեռած չէ ազատ սիրտը—  
 Նա դիմանում է բուռըն կարիքին:

Նա տանում է իւր ցաւերն անվրդով  
 ծակատագըրի խիստ հարւածի տակ.  
 Բընութեան սրտին աշխոյժի խանդով  
 Ուրախ է երգում իւր անել վիճակ.  
 Աշխարհի օրէնք նա համարելով  
 Լոկ մի օրասպառ, կարճատև կատակ:

---